

Պիրեոքեի Պաշարտուր¹, վերոնրիցա Չիպո որ աւելի հռչակ ունեցաւ, Իրպպիլրա Ռր- սիկի, Պկալրիլի Չեկի վէպերն ալ մի և նոյն դրոշմը ունին, ինչ որ ունի Պենե- վեղի ձալատամարտը. ընթերցողն գրեթէ միշտ նոյն թերութիւններու և մի և նոյն կատարելութիւններու պիտի հանդիպի . անզուսպ՝ բարկութեան ատեն, անզուսպ և աւելորդ ճոռմարանութեանցը մէջ, կուէրրածծի, ցատուճ յագեցնելու համար կը կուտակէ անէճք, լուտանք, գոհացը- նելու համար լեզուական հմտութիւնը, բուռն երևակայութիւնը, կ'երկարէ նկա- րագիր ու դէպք, խորհրդաւորն ու տխուրը շեշտելով ստէպ և ուժգնորէն: Ընթերցողն կուէրրածծի նկարագիրներուն մէջ յան- կարծական ու տենդոտ հիացումներ ու սարսուռ կ'ունենայ: Անոր երկու վէպիկ- ները իր պոքո ճկ մուքո (Il buco nel muro), և Լա սերպիլինա (La serpicina), որոնց մէջ զլխաւոր թերութիւնները չկան՝ շատ աւելի գրական յաջողութիւն գտած են. մանաւանդ վերջինը՝ պատմութեան ու քննչութեան պզտիկ գլուխ գործոց մըն է:

Վերածնունդի գրիչներուն մէջ ոճի յստակութեան և լեզուի ներդաշնակու- թեան մէջ Մանծոնիի և Լէորարտիի ոչ որ հասաւ. կուէրրածծի լեզուական հրմ- տութեամբ ու գրական ոճով անոնցմէ վար չմնաց: Սակայն, բուռն երևակա- յութեամբ ընկճուած, անհանդարտ ու միշտ հալածուած կենանցովը զառնացած, իր զգացումները եղան վէպերը:

Ինչպէս կ'ըսէ Մարդիի « Եղաւ ան, պատանի առանց սիրոյ, պատանի ա- ռանց գզուանքի, պէտք էր զանի հեզա- ցնել, դառնացուցիւն »: Նամակները, ընդհա- կատակն, թէպէտ և կորովի են, բայց, պարզութեան ու սիրոյ զեղումներ ունին, մանաւանդ առ Ֆրանչէսքինոյ Միքէլէ կուէրրածծի գրածները: Նա ունի նաև քանի մը պատմական գրուածներ, որոնք

իրեն գործերուն վրայ թիւ միայն կ'ա- ւելցնեն:

Կուէրրածծի երբ Քորսիցայէ, իր աք- սորաւայրէն կը փախչի, և 1859էն ետ- քը խորհրդարանի երեսփոխան կ'ընտրուի, Մանծոնիին հետ միասին կը գործէ. բայց ինք շուտով կը քաշուի քաղաքական աս- պարէզէն:

Միլանցի ու Լիվոռնոցի այս երկու վի- պասանները հայրենասիրութեան և ազա- տութեան շեփորը հնչեցուցին վերածնող իտալիոյ. մին անցեալ գրական կենանք՝ զեռ կ'ապրի, միւսը՝ հիացումի առաքկայ ըլլալէ կը դադրի:

Հ. Յ. Բ.

ՊԱՏԵՐԱԶՍՆ ՈՒ ՊԱՆԷՄԱՆԵԱՆ

ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՄԵՄ ՈՒ ՓՈՔՐ ՀԱՒԱՍԱՐԱԿՆՈՒԹԻՒՆԸ

Այս անգամ ալ Ռուսաստանը, եթէ ոչ ընդհանուր կացութեան վճռատուն է, այս բացատրութեան տրուած սովորական ի- մաստով, այլ սակայն դարձեալ այն ազգն է որ իւր շարժմամբ պիտի սահմանէ թէ արդեօք պէ՞տք է կամ ոչ՝ ծագի այն ա- հաւոր եւրոպական պատերազմը, որմէ այնքան տարիներէ ի վեր քաղաքագիտու- թիւնը ջանացած է խուսափել, կամ զէթ՝ յապաղել զայն, անոնց կարծիքին համա- մատ որ զայն միշտ անխուսափելի հա- մարած էին քիչ կամ շատ երկար ժամա- նակի մը մէջ:

Մէկ դարի ընթացքին մէջ (— այսինքն ղեննայի ժողովին ատենէն ի վեր, որուն բուն գալ տարի հարիւրամեայ յիշատակն է —) երբորք անգամն է որ Արեւելեան խնդիրը հին աշխարհի մեծ պետութիւն- ները մին միւսին դէմ կը ճակատեցնէ: Միւս ամէն պատերազմները որ այս ժա- մանակի շրջանին մէջ Եւրոպայի խաղա-

1. Այս գործը զատապարտուած է Ս. Նիկեոքիին և Indexի մէջ անցած է անհրէտ բարբառմանց համար, յ. Բ.

դուժինը վրդոված են, միշտ կերպով մը կղզիացեալ եղած են, այս է՝ ազգ մը ազգի մը հետ: Առ առաւել, ինչպէս պատահեցաւ Շլիզուրիկ - Հոլլըզայնի պատեղաձմին համար, մարտիկ կողմերէ մին իր դաշնակիցն ալ օգնական ունէր: Սակայն, ամէն անգամ որ պատերազմի պատճառը Արեւելեան խնդիրն եղած է, ամբողջ մեծ Պետութիւններն ալ ուղղակի կամ անուղղակի անոր մէջ գտնուած են. խաղաղութիւն կնքուած պահուն, Եւրոպայի աշխարհացոյց քարտէզը քիչ կամ շատ փոխուած է և բոլորովին տարբեր հաւասարակշռութիւն մը հաստատուած է: Գրքուած՝ Ռուսիոյ փառատենչ ձգտումներէ, այս նոր հաւասարակշռութիւնը հաստատուած է միշտ ի վնաս իրեն: Խրիմու պատերազմէն վերջ, Ռուսաստան կ'ամփոփուի, և երբ կը համարի թէ պատրաստուած է ըստ բաւականին և թէ գործելու ժամանակն հասած է, բարձր և յոխորտ կերպով կը խօսի Թուրքիոյ հետ և անխտուափելի կ'ընէ պատերազմը: Պատերազմը, ստոյգ է, սահմանափակ կը մնայ տեղոյ մը մէջ և միայն այն երկու Պետութեանց միջև (ի բաց առեալ պալքանեան փոքր Պետութեանց օգնութիւնը), սակայն եթէ Աւստրիա չէզոք կը մնայ, պատճառն այն է որ, առանց պատերազմելու անգամ, ապահովութիւն տրուած էր իրեն լաւ փոխարինութեան մը, - Պոսնիա - Հերձեկովինայի:

Այսու հանդերձ դարձեալ եւրոպական պատերազմն անխտուափելի երեցաւ այն ժամանակ, և եթէ չպայթեցաւ՝ պարզապէս հեռագրի մը յանձնուելուն յապաղումն և դաւ պատճառը: Չարն արդէն հրաման զրկած էր Ռուս բանակներու գլխաւոր հրամանատար Մեծ Դուքսին որ մտնէ կ. Պոլիս, որուն դրան առջև արդէն հասած էին: Անգղիական նաւերը կ. Պոլսոյ առջևն էին և հրաման ունէին անմիջապէս ուժարկոծելու հարկը թէ առաջին ռուս զինուորն ոտքը դնէր քաղքին մէջ: Չարին հեռագրին յանձնուելը մի քանի ժամ ուշանալով, թոյլ տուաւ դիւանագիտութեան

միջամտելու և խափանելու այն անաւոր պատերազմը, որուն մէջ շատ ապահովաբար ամբողջ Եւրոպա բռնի մասնակցելու պիտի ստիպուէր: Այս տագնապի վայրկեաններու մէջ զոյ կու գայ մարդու վրայ մտածելով թէ ինչ բանէ կրնայ կախուի մեծ պատերազմի մը պոռթկալը՝ որ ամբողջ աշխարհամասի մը բաղդը կրնայ սահմանել:

Պիրելը փոխուած

Ինչպէս Բարիզու ժողովին մէջ, այսպէս ալ Պիրիլինի ժողովին մէջ Ռուսաստան, թէպէտ զինուորական արութեամբ յաղթողն էր, քաղաքագիտաբար մեծ պարտեալը եղաւ: 1878էն ի վեր իւր քաղաքագիտութեան ուղղութիւնն ու ձգտումն եղաւ միշտ հաստատել իր ազդեցութիւնը Պալքանեան թերակղզւոյն մէջ, և արգիլել Աւստրիոյ դէպ ի Արեւելք քաղուածքը, զոր սկսեք էր Պոսնիոյ և Հերձեկովինայի գրաւմամբ:

Անմիջապէս ժողովքի վաղորդայնին, Աւստրիա - Հունգարիա և Ռուսաստան ճակատ առ ճակատ գտնուեցան Պալքանեան թերակղզւոյն մէջ: Այն համաձայնութիւնները որ կազմուեցան մակեդոնական ապստամբութեանց միջոց և կամ երբ Մոսկովիոյ բանակները հեռաւոր Արեւելքի մէջ զբաղած էին, ուրիշ բան չէին եթէ ոչ զինադադարի շրջաններ, լիովին համոզմամբ՝ երկուստեք, որ միշտ ճակատագրապէս դէմ առ դէմ պիտի գտնուին իրարու:

Ժողովին վաղորդայնին, Պուլկարիա անկախ պետութիւն մ'է, խօսքով միայն: Իրականին մէջ ընդհակառակն, Դանուբէն անդին ռուսական մեծ գաւառ մ'է: Իշխանին նախարարները ռուս զօրավարներ են, բանակին մէջ, զնդապետէն սկսեալ դէպի վեր, ամէնն ալ Նորին Վեհափառութիւն Չարին սպայներն են:

Աւստրիական քաղաքագիտութիւնը կը յաղթանակէ Պելկրատի մէջ, Թագաւորն Միլան Օպրենովիչ կը հնազանդի վիենն

նայնն եկած հրամաններու: Եւ երբ իւր բանակը պարտուած է Ալիքիցայի մէջ, Պեկրատի Աւստրոհունգարական զեսպանն է որ պուլկար բանակի հրամանատարին և Պուլկարիոյ իշխանին կը դրկէ այն հռչակաւոր ծանուցագիրը որով կ'ազգաւորաէր որ եթէ յաղթական պուլկարները քաղն Պեկրատ քաղաքին վրայ, — զոր քայտը նոյն ինքն կայսեր թնդանութները ուժակոծեցին, — զայն պաշտպանելու համար իրենց առջև պիտի զտնան աւստրիական վաշտերը...

Պալքանեան երկու պատերազմներէ վերջ դերերը փոխուեցան: Պուլկարիա մտաւ Աւստրիոյ շրջագիծին մէջ և Սերպիա՝ ուսական պարունակին մէջ:

Սակայն Պուքարէսթի մէջ Աւստրիա պարտուած գտնուեցաւ: շաշոդեցաւ Պուլկարիոյ բաղդին դառնութիւնը մեղմացնել, և բռնադատուեցաւ համակամելու և ընդհակառակն ահաւոր կերպով մեծցած տեսնելու զՍերպիա:

Պուքարէսթի խաղաղութեամբ հաստատուածը՝ արդար հաւասարակշռութիւն մը չնդաւ, որովհետև Պուլկարիան շախմատի մեղմութիւնը անմիջապէս մեծ գերակշռութիւն մը տրուեցաւ Սերպիոյ: Պալքանեան պետութիւնները կերպով մ'իրկն մանկաւորներ նկատուելով Մեծ Պետութեանց, որոնց վրայ կը յենուն, ակն յայտնի էր որ այն ինչ խանգարուէր փորձիկ հաւասարակշռութիւնը, զի այսպէս կարելի է անուանել Պալքանեան թերակղզւոյնը, անհրաժեշտ խանգարում մը զգար նաև մեծ հաւասարակշռութիւնը, և թէ Աւստրիա այս հաւասարակշռութեան փոփոխումն իրրեւ ի փնաս իրեն կատարուած նկատէր: Այն պատճառաւ մանաւանդ որ Պուքարէսթի դաշնադրութեամբ մեծցած և ազգեցութեամբ առաւելած գտնուեցան բուն աթի երկու Տէրութիւնները, Սերպիա և Ռումանիա, որոնք միլիտանտ ազգակիցներ ունին Հապտապուրկներու թագաւորութեան ներքէ:

Մեծ Ազգերու յաւաքամարտիկներ

Այս հաւասարակշռութեան զաղափարին մէջ ինքնին կը հասկցուի անտարակոյս զինուորական ուժերու հաւասարակշռութիւնը, որքան ալ դիւանագիտական խօսակցութեանց ու վիճարանութեանց մէջ զգուշանան զայն մատնանշիչէ: Եթէ այս զինուորական ուժոյ հաւասարակշռութիւնը չլայ, հաւասարակշռութիւն բառն ինքնին իմաստէ զուրկ բառ մը կ'ըլլայ: Այսօր կարելի չէ ալլաւ այսպիսի հաւասարակշռութեան մը վրայ խօսիլ առանց հաշուի առնելու պալքանեան պետութիւնները, որոնք անտարակոյս անգործ պիտի չմնան մեծ համաշխարհիկ բորբոքման մը միջոց որմէ պիտի կախուի անշուշտ նաև Իւրոպիոյ այն մասին ալ վերջնական ձեւակերպութիւնը: Ետ տարիներ առաջ, մինչդեռ արքունի ընտանեկան պատճառներ կ'անջատէին իրարմէ երկու սերպ թագաւորութիւնները և Չարը թագաւոր կ'անուանէր զՆիքոլա՝ իր ամենալաւ բարեկամը, ըսուեցաւ որ Մոնդէնկերոյ իր բանակներովը Ռուսիոյ բանակներու յառաջամարտիկ՝ դունդը կը կազմէր Աւստրիոյ հակառակ: Հիմալ, բացի Մոնդէնկերոյէ, ուրիշ յառաջամարտիկ և աւելի զօրաւոր գունդ մը կը նկատուէր նաև Սերպիա, և Պուքարէսթի դաշնադրութեանէն վերջ, նոյն իսկ Ռումանիոյ քաղաքականութեան բռնած նոր ընթացքը կասկածել կու տայ շատերու որ ուսմանական բանակն ալ, որ շատ տարիներ նկատուած էր իրրեւ Երրեակ Իսաակցութեան յառաջամարտիկը, սկսած ըլլայ նայիլ ու ձկուրիլ զէպ ի հակառակ կողմը:

Յինքեան, շատ լաւ կարելի է ըմբռնել որ այս զինուորական լեզուն կարենայ փոխանակել քաղաքական լեզուի տեղ՝ որ ընդհանրապէս զործածութեան մէջ է, ուրովհետև, նոյն իսկ առանց զործնական դեր մը ստանանելու, իրենց շարժումն ու կերպը նոր կացութիւն մը յառաջ բերած է:

Պուլկարիա, որ, ինչպէս առիթ ունեցայ

բաւական ժամանակ առաջ գրելու, հետ-
զհետէ կը սկսի կազդուրութիւլ իր պար-
տութիւններէն այնպիսի արագութեամբ որ
նոյն իսկ ուսմանական մատուլին մէջ զար-
մանք յառաջ բերած է, անշուշտ իր ազ-
դեցութիւնն ունի զսպելու համար Ռու-
մանիոյ մէջ գաղափարաց հոսանքն որ
կ'ուզեն զայն ընդէմ Աւստրիոյ մղել:

Սոֆիայի և Պուրարէսթի միջև յարա-
բերութիւնը, մինչև աւստրո-սերպեան
պատերազմին սկսիլը, միշտ օր ըստ օրէ
աւելի սրտագին քնադրոջմ մ'առած են:

Կարելի չէ նախազուշակել թէ ինչ պի-
տի հանդիպի հիմայ եթէ իրերն սկսին
կնճռոտիլ: Բնաւ գաղտնիք մը չէ այն
ամենուն համար որ ուշադրութեամբ կը
հետեին Հին Ալեքսանդրի այդ մասին մէջ
կատարուած իրողութեանց, որ Պուլկարիա
խաղաղութեան ծրագիր մ'ունի և թէ ոչ
մէկ քաղաքագէտ վարչական անձ, ինչ
կուսակցութեան ալ պատկանի, կը մտածէ
երկիրը մղել պատահարներու ընդ առաջ
և փոխադարձ սաղթանակի մը վրայ խօսք
կ'ընէ: Բայց սակայն նոյնքան ալ բա-
ցայայտ է որ, քաղաքագէտ անձերէ սկը-
սեալ մինչև ամենէն յետին գիւղացին,
ամէնքն ալ կ'ըսեն որ եթէ առիթը ներ-
կայանայ, Պուլկարիան այլևս ոչ մէկ խըզ-
ճահարութիւն պիտի ունենայ իր ուժաս-
պառ թշնամուոյն վրայ ցատկելու... ընելու
համար - վրայ կը բերեն իրենք - այն՝
ինչ որ ուրիշները մեզի բրին:

Ուրիշ խօսքով, այսօր պալքանեան մըր-
ցակցութիւնները, որոնք ստեղծուեցան,
կամ լաւ ևս ըսելով՝ աւելի զայրացան
երկրորդ պատերազմին հետևանքներով,
տարր մ'են որ կրնան ծառայել պատե-
րագմը տեղույ մը մէջ միայն կղզիացնե-
լու. վաղը եթէ պատերազմը ծագի, ուրիշ
ուժեր են որ պիտի սկսին գործել: Եւ
ուժեր՝ շատ նկատառութեան արժանի,
ինչպէս որ կըրցանք հաւաստել պալքա-
նեան երկու պատերազմներու միջոց: Եւ
ոչ ալ պէտք է մոռնալ որ այսպիսի ա-
հար պատահականութեան մը պահուն,
թերևս չկարենայ անմասն ու քաշուած

մեկդի մնալ նոյն իսկ թուրքիան որուն
յարաբերութիւնը Պուլկարիոյ հետ միշտ
աստիճանաբար սրտագինէն աւելի եղած
են, մինչև այն կէտ՝ որ այլևս յայտնա-
պէս որուն իսկ դաշնակցութեան մը վրայ
կրնայ խօսուիլ:

Հակառակ բարի բաղդի

Այս ամէնն ըսած միջոց ոչ թէ շա-
րաշշուկ աղէտներու տեսիլըը ներկայացնե-
լու հաճոյքն ունինք, և դեռ աւելի նուազ՝
դիտում մ'ունինք նախագուշակութիւններ
ընելու, որոնք այնքան դժուարին և վը-
տանգաւոր են մանաւանդ այս վայրկեան-
ներու մէջ յորս հանդիսատես կ'ըլլանք,
նաև ժողովուրդի մը դէպի ուրիշ ժողո-
վուրդ յարաբերութեանց և զգացմանց նը-
կատմամբ, տեսարաններու՝ որոնք դեռ
քիչ ժամանակ առաջ ուղղակի անհաւա-
նական պիտի երևնային: Այս բաներս կը
գրենք միայն պատկերացնելու համար ընդ
հանուր կացութիւնը ինչպէս որ է այժմ,
զէնք ի ձեռին: Եւ լաւ ուշ դնենք, առանց
նկատի առնելու աննախատեսելին և ժո-
ղովրդական կրքերու և զգացմանց պոթ-
կալը, որոնք Պալքանեան թերակղզուոյն
մէջ դժբաղդարբ ցուցուցած են այնքան
անգամ թէ կը յաջողին ձգել քարշիլ եր-
կիրները բոլորովին տարբեր ուղիներու
մէջ քան ինչ որ սահմանած էին կանխաւ
վեհապետներ և Պետական վարչութեան
անձինք:

Օրեր առաջ, խօսելով Բարիզու մէջ
Լուցցադղիին հետ, մինչդեռ սրտատրոփ
լուրերու կը սպասէինք, և դեռ մեզի կը
հարցուէր թէ պատերազմը պիտի ծագի
թէ ոչ, հռչականուն մարդը (Լուցցադղի)
խօսքի մը մէջ խտացնելով գաղափար մը,
զոր կարծեմ ուրիշ տեղ մ'ալ արդէն
արտայայտած է, կ'ըսէր ինձ որ ժողո-
վուրդներու համար աւելի դժուարին է
պաշտպանել իրենք զիրենք բարի բաղդին
հակառակ՝ քան թէ չար բաղդին: Եւ ան-
տարակոյս յաջողութիւնն է որ մեզք գլխը-
պիա այնպիսի քաղաքականութեան մը,
որ շատ հաւանօրէն, նոյն իսկ եթէ Սա-

բայելոյի անաւոր ոճերը պատրուակ մը ներկայացուցած չըլլար, նոյնպէս վերջապէս պիտի մղէր զ(Աստորիս միջամտելու, ինչպէս ըրած էր ուրիշ անգամ մ'ալ երբ ուզեց խոնարհեցնել իր դրացին և ստորագրել տուաւ անոր թէ կը հրաժարի նոյն իսկ ամենհեռաւոր գաղափարէ Պոսնիա և Հերձեկովիւնայի. տիրապետելու:

Պատահեցաւ Սերպիոյ ալ — և նաև Յունաստանի ալ, որ երազեց վայրկեան մը նոյն իսկ ուղղակի Բիւզանդական կայսրութիւնը վերականգնել, և ուզեց որ իւր թագաւորը կոստանդին ժի. ըլլայ — ինչ որ պատահած էր Պուլկարիոյ, Էլ Սերպիան ալ, ինչպէս Պուլկարիան, յաջողութեան վաղորդայնին իսկ կը գտնուի ամէնէն աւելի ծանր պայմաններու մէջ: Սակայն, դժբաղդարար, մինչդեռ Պուլկարիոյ մէջ ոգիներու խանդավառութիւնը միայն Պուլկարիոյ քնասեց, Սերպերուն խանդակից յուզումը գրգռեց պատերազմ մը, որուն համար ոչ ոք գիտէ թէ ինչ պիտի ըլլան անմիջական մերձաւոր և հեռաւոր անաւոր հետեան ջնջերը:

Vico Mantegazza

(Corriere della Sera 1 Ռոքոստ)

ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՅՈՒՄԸ¹

Ընորմալին պատմագիր. — Քառասնորդաց կիւրակները

Քաղաքական կեանքը ստեղծուած էր կիլիկիոյ մէջ շնորհիւ Ռուբինեան իշխաններուն:

Թորոսի քաջութիւնները երկրին տիրապետութիւնը ապահոված էին. երկրորդ զգալի հայ աշխարհն ստեղծուած էր, փոխանակ առջնոյն ուր տնտես կարգուած էին առաջին նախնիքները. «Որ տիրապէս

մեծատունը ստեղծեց երկրորդ աշխարհ զգալի և ի դրախտ որ յաղենի տնտես և ղեկալ զՌոբինե աստալիս. օրնեմը զանաւանակի զօրութեմը» (էջ 234):

Քաղաքական իշխանութեան հետ եկեղեցական Հայրապետութիւնն ալ զօրացաւ, երեւի վարդապետներու յաջորդութիւն մը զարդարեցին հայ եկեղեցին մեկնութիւններով, թարգմանութիւններով և ճաներով. Վկայաւէրն սկիզբ տուած էր շարժման, Սարկաւազ վարդապետն արթնցուցեց էր ամէն հոգեւորականի մէջ յոյն երեւի Հարց հետ գերակշռուելու գաղափարն. Շնորհալին ևս, այս բոլորին ականատես և մասնակից, կ'երգէր անհուն ուրախութեամբ մը «Որ յիկեցի բարձրագոյն զեկեղեցի ջո խորդեալս և ի սմա կարգեալ տնտես դրարոց բեռնի ձյնարտարեան օրնեմը զանաւանակի զօրութեմը» (էջ 235):

Բիւզանդիոնի արքունիքը խեթիւ կը նայէր կիլիկեան Հայոց այդ փոքր իշխանութեան զօրանալուն, կայսրը երզուած էր երբէք հանգիստ չի թողուլ Թորոսը. այս պատճառաւ խրկեց վրան իւր հօրեզօրորդին Անդրոնիկոսը, տալով ձեռքն այն շղթաները որով երբեմն կապելով տարուած էր կ. Պոլիս անոր հայրը Լեոն, որպէսզի նոյն ոճով բռնելով Թորոսը՝ բերէ իւր մօտ:

Ի զուր հայերը բողոքեցին այդ անիրաւ յարձակման վրայ, ի զուր և Թորոս ղեկապաններուն միջոցաւ յայտնեց կեսաբոսին իւր հպատակութեան պատրաստութիւնը և պատրաստութիւնը առ կայսրն. Անդրոնիկոս իրեն հասկցուց իւր առաքելութեան նպատակը:

Յոյներուն հետ միացած էին և կայսեր հաւատարիմ Հայ իշխանները. կոխը տեղի ունեցաւ, բուզանդացիները չի դիմացան Թորոսի քաջերուն յարձակման դէմ քցիրուցան փախան թողլով բոլոր զօրավարները Հայոց ձեռքը գերի.... բանակ

1. Տես. Բագմ. 1914, էջ 212: